

Մէջ տեղ առի այս թանկագին Ադամանդ .
 Զի երբոր նա հալածուելով անդադար
 Զոհ կը լինի վաս նախանձուն բռնարար ,
 Պէտք չէ ընկճի ու թուլանայ ,
 Այլ քաջապէս հարկ է տոկայ ,
 Կու գայ ատենն՝ կ'անցնին կրրից ազտն ու ցեխ ,
 Եւ նորա սիրտն առաքինի , բարքն անմեղ ,
 Իբր ադամանդ պայծառ փայլուն
 Կը յայտնուի ամենեցուն :

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԵՆԷՆ ԷՋ ՄԸ

1870 Ի Ն Պ Ա Տ Ե Ր Ա Ջ Մ Ի Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Բաւական ատեն է 'ի Գերմանիա՝ և այլուր հասարակաց կարծիքը կը հալածէ զՊիղմարք իշխան . նոյն իսկ գերմանական նշանաւոր թերթ մը՝ յայտնի կերպով ամբաստանեց զնա Ֆրոն Ռոն զօրավարին Յիշատակարանաց հրատարակութեամբ , որ իբր թէ Պիղմարք ընդ Մոլթրէի և ընդ Ֆրոն Ռոնի հնարած ըլլան էմսի այն նշանաւոր հեռագիրը՝ որ ստիպեց Գաղղիոյ կայսրը պատերազմ հրատարակելու :

Արդ գաղղիական թերթ մը վերջերս հրատարակեց նշանաւոր անձի մը ուսումնասիրութիւնը՝ որ շատ պայծառ կերպով և նորանոր վկայութեանց զօրութեամբ՝ այն հեռագրին պատմութեան և պատերազմին պատճառաց վրոյ նոր լոյս մը կը սփռէ : Ըստ պատմչին՝ էմսի հեռագիրը ոչ եթէ խարդախեցաւ՝ այլ միայն ձեռքէ ձեռք անցաւ . թագաւորին սենեկէն ելաւ , Պիղմարք զայն յուլիս 1 Յին ընդունեցաւ , փոփոխութիւններ բրաւ և զայն պատերազմի պատահական պատճառ առաւ : Գերման նախկին քարտուղարին խաղերն ամբողջ 'ի միտսին կը յայտնուին , և թերթը կը յարէ թէ Նաբոլէոն կրնար իրաւամբ յիշել Մոնդեպրէօի ըսածը . « Պատերազմին ճմարիտ պատճառը հրատարակողը չէ , այլ զայն անխուսափելի ընողը » :

Սմենուն յայտնի է որ Հոհէնձոյլէրն իշխան՝ Սպանիոյ գահուն իբրև ընտրելի ներկայացաւ 1869 ին սկիզբները . բրուսիացի իշխանի մը ներկայութիւնն 'ի Մատրիս՝ Պերլլինի կառավարութեան Գաղղիոյ դէմ ունեցած գաղտնի ծրարագրոց այնպէս աղէկ կը համապատասխանէր՝ որ շատերը կը կարծեն թէ Պիղմարք մասն ունեցած ըլլայ իղապէլլա թագուհին կործանող խռովութեան : Սակայն այս ստոյգ է որ Պիղմարք ժամանակին գէպքերէն օգուտ քաղող մարդ էր .

մանաւանդ որ 'ի Մատրիտ խորհրդարանին նախագահ անձ մը կար՝ որ իրեն խորհրդոց շատ յարմար էր՝ այսինքն մարաշխտոն փրիմ :

Բայց 1869ին գաղղիական կառավարութիւնը կասկածելով թէ Բրուսիա պատերազմի ժամանակ զինքը երկու կրակի մէջ կ'ուզէ ձգել՝ իւր Պէնէտէզի դեսպանին յանձնարարեց որ պայծառ կերպով Պիզմարքի միտքն իմանայ՝ և իմացընէ իրեն որ Գաղղիա բնաւ պիտի չհաւանի : Այն ատեն Հոհէնձոլլէրն իշխանին ընտրութիւնը թողուցաւ, վասն զի Բրուսիա դեռ պատերազմի չէր պատրաստուած . բայց Պիզմարք կը գրէր առ մարաշխտոն փրիմ թէ « Հոհէնձոլլէրն իշխանին ընտրութիւնը ըստ ինքեան այնչափ աղէկ բան էր՝ որ պէտք չէր թողուլ, և ժամանակին օգտակար կրնար ըլլալ » :

1870 ֆետրուարի՝ Մայթքէ լմեցընելով և թագաւորին հաւանութիւնն առնելով Գաղղիոյ դէմ շինած պատերազմական ծրագրի մը համար՝ Պիզմարք իմացաւ որ Լէորշտա իշխանին Սպանիոց գահուն ընտրելի առաջարկելու ինչոպէս զարձեռլ ձեռք պէտք էր տանուլ . յայտնի է թէ գրեց նա առ Փրիմ հրաւիրելով որ ինչոպէս զարձեռլ սկսին : Փրիմ զրկեց 'ի Պերլին Սալազար ի Մածարէսօ երեսփոխանը . « Գնա 'ի Պերլին, ըսաւ, նայէ թէ ի՞նչ կ'ուզեն ընել, և թէ Պիզմարքի այս առաջարկութիւնը ծանրախոհ է և արդեօք իրեն մտածութիւնն է » : Սալազար իմացաւ 'ի Պերլին որ արդէն Անտոն Հոհէնձոլլէրն իշխանը իր հաւանութիւնը տուած էր իր որպէսյն նկատմամբ . գործը լմեցեր էր Բրուսիոյ թագաւորին հաւանութեամբ : Այս գաղտնի լուրը հասնելով 'ի Մատրիտ՝ որոշուցաւ ծածուկ պահել զայն մինչև Գորդէզներու հաւաքումը . վասն զի Բրուսիոյ կառավարութեան որոշումը վաւերացընելով՝ զԳաղղիա ծանրապէս վիրատարած կ'ըլլային և յանկարծակիի կը բերէին, և գործն այլ ևս անփոփոխելի կերպով վերջացած կ'ըլլար : Այսպէս որոշելով, — դեռ Յունիսի կէսն էր — թագաւորն Էմանի Չուրբըրը գնաց, Պիզմարք 'ի Վարձին, Լէորշտա իշխանը 'ի Գիրոլ և Փրիմ՝ Գոլէտոյի լեռները . քաղաքական հորիզոնը շատ պայծառ և ջինջ կը թուէր :

Սակայն ըստ իր բնաստրութեան՝ Նարդէոն լուռ և խորհրդածու կերպով այս գաղտնի գործոց վրայ կը հսկէր, որք ուղղեալ էին ընդդէմ Գաղղիոյ, և յունիս 17ին արաւաքին գործոց պայտօնէին՝ կրամոն դքսին հետեւեալ անտիպ նամակը կը գրէր .

Սիրեցեալ Գոռքս,

« կ'ազաչեմ զրեցէք Մէրսիէի (Գաղղիական դեսպան 'ի Մատրիտ) որ տեղեկանայ թէ արդեօք ճիշդ է այն գաղտնի կարգադրութիւնը՝ որով բրուսիացի իշխան մը կ'ուզեն դնել Սպանիոյ գահուն վրայ . եթէ ստոյգ է՝ պէտք է իմացընել թէ՛ 'ի Պերլին և թէ՛ 'ի Մատրիտ մեր տհաճութիւնը » :

Նարդէոն

Սալազար կը գտնար 'ի Մատրիտ, երջանիկ համարելով ինքզինքը այս թա՛

գաւորական գաղտնի գործոց մէջ մաս ունենալուն վրայ խօսեցաւ Ռիլերոյի և Չորիլլայի հետ . սորա ալ այլոց հետ ամենայն գաղտնապահութեամբ . սակայն արդէն յուլիս ամսոյ սկիզբները՝ այս զրոյցները ամենուն բերանն էին :

Փրիմ պէտք էր տարտամ զիրքէն ելնել և որոշ բան մը վճռել . յուլիս 2ին իրիկունը գաղղիական զեսպանն ընդունելով՝ առանձնացաւ իրեն հետ և ըսաւ . « Պէտք է ձեզ հետ բանի մը վրայ խօսիմ, որ վախեմ Կայսեր հաճոյ պիտի չըլլայ, և պէտք է ինձի օգնէք՝ որպէս զի չըլլայ թէ Նա տարբեր կերպով ըմբռնէ մեր գործը » : Այն ատեն փրիմ պատմեց որ Գորդէզը իրեն յանձներ էր ընտրել և իւր վաւերացման ներկայացընել իշխան մը . թէ շատ աշխատեր էր և չէր յաջողած ոչ 'ի Լիզպոնա և ոչ 'ի Ֆիրէնցէ, և ուրիշ ընտրելի չէր կրցած գտնել՝ բայց միայն զիշխանն Լէոբալտ Հոհէնձոլլէրն : Գաղղիական զեսպանը ազգարարեց փրիմի՝ գործոյն կարևորութիւնը և ծանրութիւնը, և թէ Գաղղիա այլ ևս ապահով չէր կրնար ըլլալ իւր Պիրենեան սահմանաց վրայ՝ եթէ բրուսիացի իշխան մը բազմէր 'ի զահ սպանիական . և թէ Բրուսիոյ զէմ պատերազմի մը մէջ՝ Գաղղիա բանակախումբ մը ամբողջ պիտի զոհէր այն սահմանազիտոց ապահովութեան համար . այս դիտողութիւնները ընելէն վերջը՝ քաշուեցաւ Գաղղիական զեսպանը :

Բայց 'ի Պերլին ընտրութեան հրատարակումը՝ անհնարին խառնակութիւն մը պատճառեց . Պիզմարը կարծեց որ անյաջող և գաղտնի գործոյ մը զոհուեր էր . իւր հնարագէտ զիւանագիտութեան համարումը կարծես կը նսեմանար, և իւր սիրով փառասէր ցնորք և երազներն կը ցնդէին յօրս . միայն զեռ միջոց մը կար . զահալլիժեղ գործերը, հետևանքն ինչ ալ ըլլար . և այս միջոցին իսկ զիմեց :

Որոշուեցաւ որ բրուսիական կառավարութիւնը պիտի մերժէր գաղղիական կառավարութեան՝ ո՛ր և է մեկնութիւն գործոց այս մասին . մինչդեռ 'ի Մատրիտ՝ առ ժամանակեայ վարչութիւնը պիտի փութացներ Գորդէզի վճիռը, այնպէս որ Գաղղիա լմնցած գործոյ մը միայն ականատես կարենար ըլլալ : Անմիջապէս հրաման կը տրուի առ պարոն Վէրդէր, բրուսիական զեսպան 'ի Բարիզ, որ հրածեշտ մ'ընդունի . թիլ Բրուսիոյ արտաքին գործոց քարտուղար՝ և հիւսիսային Գերմանիոյ ամէն քաղաքական գործակատարները հրաման կ'ընդունին, որ իրենք զիրենք անգլտ ամենեւին և անձանթ կեղծեն սպանիական առժամանակեայ կառավարութեան և Բրուսիոյ մէջ եղած գաղտնի համաձայնութեանց Հոհէնձոլլէրն իշխանին մասին . նայն իսկ թագաւորը զրեց իրենց Պիզմարքի հրամանները վաւերացընելու համար :

Յուլիս 4ին պարոն Վէրդէր՝ կրամոն դքսէն հրածեշտի ողջոյնն առաւ . նոյն օրը 'ի Պերլին գաղղիական գործակատարը, Պ . Լը Սուլա, բրուսիական արտաքին գործոց քարտուղարն այցելեց, և լսեց 'ի թիլէ որ նա ինքն իւր « բընական շրջահայեցողութեամբ » առ այժմ՝ չէր ուզէր ճանչնալ գաղղիական կառավարութեան ունեցած տեղեկութեաց ստուգութիւնը :

Սակայն 'ի Սպանիա յուլիս 3ին մարաջիսան փրիմ կ'ընդունէր յունկըն .

դրութիւն զինուորական բարձրաստիճան անձինք, և կը յայտնէր իրենց Լէո-
բուս իշխանին ընտրութիւնը. նոյն իրիկունը նախարարաց նիստ մը գումարեցաւ .
և 4էն 5 պիշրեր նոյն ժողովքը վերստին գումարուելով՝ միաձայն կը քուէար-
կէր ընտրութիւնը և 15 օրէն Գորղէզին հաւաքումը, այսինքն յուլիս 20ին :
Օտար տէրութեանց քով գտնուած սպանիական ամէն ներկայացուցչաց հեռա-
գրով իմաց տրուեցան այս որոշմունքներն, և որպէս զի այս հրատարակութեամբ
սպանիական կառավարութեան որոշմանց աւելի ոյժ տրուի՝ հեռագիրները յայա-
նի կերպով զրկուեցան, այնպէս որ դիւանագիտական գաղտնիք մը չթուի :

Պ. Լը Սուլս հեռագիր մը ուղղորէր որ հասաւ 'ի Բարիզ 4ին երեկոյեան դէմ,
յորում կը պատէր իւր տեսակցութիւնն ընդ թիւիչ . այս հեռագրին միջոցով
որոշ իմացուեցաւ Պիզմարք իշխանին բռնած ճամբան և մեկնուեցաւ պարոն
Վէրդէրի յանկարծական մեկնումը ճիշդ այն պահուն՝ յորում մէջտեղ կ'էլնէր քս-
պանիական միջադէպը : Բրուսիոյ կառավարութեան բռնած ընթացքը 1869է շատ
տարբեր էր . գաղղիական կառավարութիւնը չէզոք պետութեանց դիմեց իրենց
միջամտութիւնը խնդրելով . և տեսնելով ժամանակին կարճութիւնը մինչև ց20
յուլիս՝ այն ատենէն հրատարակեց՝ թէ Գաղղիա բացարձակապէս չէր կրնար
բրուսիացի իշխան մը տեսնել սպանիական գահուն վրայ, և հետևաբար կը
խնդրէր որ գործն իւր բովանդակ ծանրութեամբ 'ի նկատի առնուն :

Կրամին զուքսը իւր կառավարութեան ունեցած ծանր պատճառները մեկնեց,
առ դեպքանս և գործակատարս հրատարակած յայտարարութեան մէջ, և 'ի
Դիւլլըրի օտար պետութեանց ներկայացուցչաց հետ նոյն լեզուն բռնեց : Առ
դեսպանն Անգղիոյ լորտ Լիոն՝ շեքմ փափագ յայտնեց որ թագուհոյն կառավա-
րութիւնը միջամտէ հեռացընելով միջադէպ մը՝ որ կրնար ծանր հետևանքներ
ունենալ : Աւստրիոյ դեսպան Մէդէրնիք իշխանը յոյս կը յայտնէ, թէ բրուսի-
ական կառավարութիւնը յաջող պատասխանով մը կը վերջացընէր խնդիրը, մա-
նաւանդ այսպիսի դէպքի մը մէջ՝ որ ուղղակի իրեն հետ յարաբերութիւն չու-
նէր. ըստ իրեն՝ դիւանագիտական յաջողութիւն մ'էր՝ ուսկից կրնար հրաժարիլ
Պիզմարք առանց վճուարութեան :

Սակայն յոյզն և խռովը երթալով կ'անէր 'ի Բարիզ . ժողովուրդը, օրագիրք
և խորհրդարանն իսկ կառավարութեան պահած լուսութեան վրայ կը գայրանային .
Դիէրի փորձեց ստիպել կառավարութիւնը որ խօսի և յայտնէ . և խորհրդարանին
յուլիսի 5 գումարման մէջ՝ այս նկատմամբ ստիպողական առաջարկութիւն մ'ըրաւ .
Կրամին այս առաջարկութիւնը յաջորդ օրուան թողուց : Նոյն իրիկունը Էմիլ
Օլլիվիէ, որ նախագահ էր խորհրդոյն, Հոնէնձուլլէրնի միջադէպին վրայ երկայն
խօսեցաւ անգղիական դեսպանին հետ, բացէ ի բաց մերժելով այն ընտրու-
թիւնը . « Հասարակաց կործիրքը, ըսաւ, այս բանս չի թողուր, և ամէն կառա-
վարութիւն և խորհրդարան որ այս բանս ընդունի՝ անմիջապէս կ'իշխայ ժողովր-
դեան կամաց առջև » : Սակայն ապահովեց որ Դիէրի առաջարկութեան պատաս-
խանը՝ հանդարտ և չափաւոր պիտի ըլլար, և թէ կառավարութիւնը միտք ունէր
պատասխանելու . « Մեծք անհանգիստ չենք՝ որովհետև հաստատուն յոյս ունինք
որ գործը առաջ չերթար . և եթէ ստիպուինք՝ ոչ երբէք պիտի հաւանինք » :

բայց 5ին և 6ին գիշերները ուրիշ նոր լուրեր հասան . Մէրսիէի տեսակցութիւնն ընդ Փրիմի , և սպանիական կառավարութեան յայտարարութիւնը՝ որ իշխանին ընտրութիւնը կը հրատարակէր և Գորղէզի հաւաքումը : Յայտնի է թէ Սպանիա այսպիսի տարօրինակ ընթացք մը բռնած ժամանակ՝ ամենայն ուժով կռիւնած էր Բրուսիոյ , որ իւր զեսպանը կոչեր և լռեր էր և ուէ մեկնութիւն չէր տուած այս գործոյն նկատմամբ : Գործերն այս պիբքին մէջ էին՝ երբ 6ին առաւօտը ընդ նախագահութեամբ Կայսեր՝ նախարարաց ժողովը գումարեցաւ 'ի Սէն-Գլու : Յետ երկար վիճաբանութեանց՝ միաձայն ընդունուեցաւ յայտարարութեան պատճէնը՝ որ Դիէրի 'ի պատասխան պիտի կարգացուէր խորհրդարանին մէջ և հետեալն էր .

« Ստոյգ է , որ մարաջախան Փրիմ Հոհէնձոյլէրն իշխանին տուեր է սպանիական թագը և նա ընդուներ է . բայց սպանիական ժողովուրդը զեռ իր վճիռը չէ տուած , և մեզի զեռ ևս ծանօթ չեն այն յարաբերութեանց մանրամասնութիւնք՝ որ մեզմէ գաղտնի պահուեցան . ուստի ամէն վիճաբանութիւն աւելորդ և անհիմն է , և կը խնդրենք Տեարք վերջացընել զայն :

« Մենք միշտ մեր համակրութիւնը ցուցած ենք առ ժողովուրդն սպանիական , և ամենայն զգուշաորութեամբ հեռացեր ենք մեծ և ազնուական ժողովրդեան մը ներքին գործոց մէջ ու և է կերպիւ միջամտել , իր լիուլի ազատութեան մէջ թողլով . գահուն թեկն ամող բազմամթիւ պահանջողաց նկատմամբ մենք միշտ մեր կատարեալ չէգրգութիւնը պահեր ենք , ոչ մին նախադասելով և ոչ զմիւսն արհամարհելով :

« Այս ընթացքին մէջ պիտի շարունակենք . բայց չենք կարծեր որ մերձակայ ժողովրդեան մը իրաւանց յարգութիւնը ստիպէ զմեզ հանդուրժել որ օտար տէրութիւն մը , Կարոլոս Չի գահուն վրայ իւր իշխաններէն մին բազմեցընելով՝ 'ի Քնաս մեզի խառնակէ Էրոպիոյ զօրութեանց այժմեան հաւասարակշռութիւնը վտանգի մէջ ձգելով Գաղղիոյ պատիւը և շահերը :

« Այս ձախորդութիւնը յուսանք որ չի հանդիպիր . զայն խափանելու համար թէ՛ զերմանական ժողովրդեան խոհեմութեան և թէ՛ սպանիական ժողովրդեան բարեկամութեան վրայ մեծապէս կը յուսանք :

« Եթէ մեր փափագածին հակառակ հանդիպի՝ Չեր և ժողովրդեան օգնութեան վրայ վստահացած՝ մեր պարտքը պիտի կատարենք առանց սկարութեան և տատամնելու » :

Չերմ ծափահարութիւնք ընդունեցան այս յայտարարութեան ընթերցումը . երկու երեսփոխանք բացարձակապէս պատերազմական կերպարանք մը ուզեցին տալ , սակայն արտաքին գործոց պաշտօնեայն չհաւանեցաւ :

Խորհրդարանին նախագահը միջամտեց ժխտեց թէ գաղղիական կառավարութիւնը յօժարակամ էր 'ի պատերազմ . և թէ այս յայտարարութիւնը չէր նախատական ոչ Սպանիոյ և ոչ ալ Բրուսիոյ համար , և այնպիսի թափով մը՝ որ գարմացուց զորոս Լիոն որ գումարման ներկայ էր , կրկնեց՝ « կառավարութիւնը խաղաղութեան կը ցանկայ և կը փափագի , այլ միշտ իր պատուովը » : Ամե-

նուն յայտնի է թէ Պիզմարք այս յայտարարութիւնը ինչ ոճով գործածեց ըզ-
րուսիացիս Գաղղիոյ դէմ գրգռելու համար :

Տեսարան մ'էր. Գաղղիա կը պատրաստուէր և միանգամայն Եւրոպայի կը
յայտնէր իր հաստատ կամքը որ բացարձակապէս պիտի չթողուր այնպիսի գործոյ
մը կատարումը՝ որ իրեն ֆասսաբեր էր. և եթէ տասնուհինգ օրուան մէջ չկարե-
նար արդելուլ՝ անխափան 'ի գործ պիտի դրուէր :

« Պէտք չէ կարծել, կրամենի դուքսը կ'ըսէր առ լորսա լիոն, որ խնդիրը մի-
այն գաղղիական արժանապատուութեան կամ հպարտութեան վրայ է. այլ իր
զինուորական ոյժը վստանդի մէջ է : Յիրաւի ի'նչ հետևանք ունեցաւ Հոնէնձոյլէ-
րրն կարողոս իշխանին Ռումանիոյ գահուն վրայ բազմելը. իսկոյն սկսաւ զէնք
ժողովել, բանակ կազմել, բրուսիական զինատուն մը պատրաստել, ընդ կար-
գադրութեամբ Պերլլինի, կազմ զէնք առնելու Աւստրա-բրուսիական պատերազ-
մի մը մէջ : Ինչ որ հանդիպեցաւ Ռումանիոյ մէջ, լաւագոյն ևս և աւելի ֆա-
սակար կերպով կրնայ հանդիպել 'ի Սպանիա Հոնէնձոյլէրն իշխանը՝ զինուո-
րական թագաւոր մը պիտի ըլլայ, և այսպէսով եթէ Գաղղիա Եւրոպայի մէջ
պատերազմ մը առնենայ՝ 200,000 հոգոյ բանակ մը պիտի զօնէ իւր սպա-
նիական սահմանազիտց պահպանութեան » :

Երբ սպանիական միջպէպը հանդիպեցաւ՝ Եւրոպայի ընդհանուր ոգին ան-
տարբերութիւն էր, և կարծես թէ կ'ուզէր զԳաղղիա թողուլ որ միակ ելնէ այս
իրեն համար ֆասսաբեր խնդրոյն մէջէն. մեծ պետութիւնք խաղաղ դիրքի մէջ
էին. յուլիս 5ին լորտ կրէնլի Անգղիոյ արտաքին գործոց պաշտօնեայ անուա-
նեցաւ, և Պետութեան ենթաքարտուղարն կ'ըսէր իրեն. « Ասկից աւելի մեծ
հանդարտութիւն մը չեմ տեսած » : Նոյն օրը Մատրիսի անգղիական գեսպա-
նէն հեռագիր մ'եկաւ, որ կը յայտնէր գաղտնեաց տարածուիլը, կառավա-
րութեան հաւանութիւնը և Գորդէզի հաւաքումը. երկրորդ օրն ալ կրամեն
յուքսին յայտարարութեան բովանդակութիւնը հասաւ :

Իսկոյն հրահանգներ և պատուէրներ զրկուեցան Մատրիսի, Բարիզու և
Պերլլինի գեսպանաց. Կլաստպոն—կրէնլիի պաշտօնարանին բռնած ընթաց-
քը՝ ամբողջ պատերազմի ժամանակ ալ չփոխուեցաւ, այլ նոյնը շարունակուե-
ցաւ. այս պաշտօնարանը կը փափագէր որ սպանիական ժողովուրդը ընտրու-
թեան մէջ իւր բովանդակ զաատութիւնը պահէ, սակայն միա կողմանէ ալ
Գաղղիոյ իրաւացի պահանջները կը ճանչնար. սակայն չէր կարծեր որ խաղա-
ղութիւնը արելու չափ զօրաւոր ըլլային. վերջապէս կը ջանար որ Սպանիա
ինքնուրոյն կամօք հրաժարէր բրուսիական իշխանէն. սակայն և ոչ իսկ Բրու-
սիոյ դիտաւորութեանց կը հակադասէր, Պէօսզ Աւստրիոյ կողմէն աւելի յայտնի
կերպով կը ճանչնար գաղղիական կառավարութեան հիմնական պատճառները.
Ֆիլէնցէի պաշտօնարանն ալ թէ՛ 'ի Մատրիս և թէ՛ 'ի Պերլլին այս պատճառ-
ները հաստատեր էր. մինչդեռ Աղեքսանդր կայսր կը գրէր իւր հօրեղբօր, Գու-
լիէլմոս թագաւորին, որ աղաչէ Լէոբոլտ իշխանին որ հրաժարի ընտրութեանէն :

Մինչդեռ չէզոք սէրութիւնք այսպէս ամէնն ալ Գաղղիոյ իրաւունքը կը

ճանչնային՝ մամուլն ընդհանրապէս աւելի եռանդեամբ զինքը կը պաշտպանէր : Յուլիս 7ին թայմը հետեւեալ տողերը կը գրէր. « Գաղղիական ղեւազրգութեան այսպէս բորբոքելուն վրայ պէտք չէ զարմանալ, այլ զայն զրգողին անխոհմութեան » : Կը յիշէր որ « Լէոբոլտի եղբայրը Ռումանիոյ այն Կարոլոս իշխանն է՝ որ չորս տարի առաջ՝ այնպէս վարպետութեամբ իրեն Գահ մը պատրաստեց. այս կերպով Բրուսիա յԱրևելս և յԱրևմուտս նախազօր կ'ըլլայ և իտալական դաշնակցութեամբ՝ կը պատէ զԳաղղիա օգնական պետութեամբ » : Կը ճանչնար որ 'ի Գաղղիա հասարակաց կարծիքը այնպէս բուռն և իրաւացի կերպով զըրզըրեալ է՝ որ ոչ մի տէրութիւն կրնար դէմ գնել : Կը պախարակէր այն գաղտնի կերպը՝ որով յանդէտս այլոց պետութեանց՝ պատրաստուած էր այն հատարակ և ամօթալի պետական հարուածը : Եթէ այն յարաբերութեանց մէջ՝ ընդդէմ Գաղղիոյ կանխապէս մտածեալ հակառակութիւն մը չկար, ի՞նչ պատճառաւ զաղտնի կը պահուէր :

Յուլիս 6ի յայտարարութիւնը՝ որ Գաղղիոյ ձախորդութիւններէն և պարտութեանէն վերջը այնչափ պախարակուեցաւ՝ այն ատեն անկողնակից ընդունելութիւն մը գտաւ, և սպանիական միջադէպը համազգային խնդրոյ մը վերածեց : Ի Գերմանիա մեծ յուզումն պատճառեց, որոյ մասնակցեցան կարծեմ՝ նաև Մուլքէ և թագաժառանգն : Հիւսիսային պետութիւնք կը արտնջէին Պիզմարքի ֆախարար ղեւանագիտութեան վրայ, որ առանց գերմանական ժողովրդեան ուղղակի շահերուն՝ զԲրուսիա միջազգային ծանր խնդրոյ մը մէջ կը գտրէր :

Շարայարեչի

Ն Ա Մ Ա Կ Խ Մ Բ Ա Գ Ր Ի Ն

ԱՅՍ օրերում, յայտնի ազգային երգի Գ. Ներսէս Շահյանեանմ, որ տարիներէ 'ի վեր աստ 'ի Նապօլի թատերական բարձր երգեցողութեամբ կը պարապէր իւր սիրայի ծայնիմ մշակութեամ, կը վերադառնայ 'ի հայրենիս : Յիշեալ Պարոն իմպէս զիտք, վեց ամսով չսփ յարաջ աւարտեց իւր ուսումըն, և առաջիմ ամգամ Մալտա կղզիմ վնց երգելու յԱրքունական թատրօմում, ուր ամեմայմ յաշողութեամբ պսակեցաւ իւր առաջիմ քայլափոխմ, յորմէ յետոյ փութաց վերադառնալ 'ի Նապօլի, որպէս զի աստ ևս յԱրքունական Սամ Կարլօ կոչուած փառաւոր թատրօմում երգէր : — Սակայմ՝ այլակերպ տնօրինեցիմ Երկիմք. իւր սիրասում ծաղկամայ ամուսիմըն Ամմա տիկիմ գոհ զմաց 'ի սակաւ աւուրս, հակառակ ամեմայմ ջամից, Ինֆլուէնցայի չար տեսակին : Որով և իմքմ Գ. Ներսէսմ ալ սգալից՝ առնելով իւր երկու մանկիկներմ Արմիկ և Շուշանիկ 'ի միասիմ, որոշեց գնալ 'ի հայրենիս. ուր հապա իմքմ շտապաւ պէտք է հասնի միմչև ցՍ. Պետերբուրգ, զատկական օտօներու առթիւ երգելու համար կպիտերսական թատրօմում, ում արձամագրուած է արդէմ իբ. ըն ամգամ :